

Յ. ԳԻՒՐՏԵԱՆ

ՀԱՅ ԵՒ ԱՐԱԲ

ՀԱԼԴՈՅՆ ՅԱՐԱԲԵՐՈՒԹԻՒՆԵՐԸ

Ընդհանրապէս Հայ եւ Արաբ յարաբերութեանց պատմականը մեր մօտ կը սկսի Արաբացոց 640 թ. Հայաստան արշաւանքով :

Արդէն արաբական (այսինքն մահմետական) վտանգը Բիւզանդիոնի Հերակլ կայսեր ուշադրութիւնը սկսած էր գրաւել նոյն իսկ 632 թ.: Սերէսսի վկայութեամբ մահմետական Արաբացիք իրր հսմայէլի որդիք եւ ժառանգորդները՝ Պաղեստինի, Ասորիքի եւ Միջազետքի տիրանալ կուզէին, եւ մարտնչումը անխուսափելի եղաւ:

Արաբ եւ բիւզանդական մարտնչման մէջ անկարելի էր որ Հայերն ալ մասամբ մասնակցից չըլլային, թէ եւ առանց որոշ կողմնակցութեան կամ մէկ կամ միւսին հետ լիասիրտ գործակցութեան: Այս մասին սակայն ցարդ տւեալներ կը պակսէին:

Պարսից եւ Արաբացոց միջեւ ծայր տւած մարտնչմանց Հայերը արդէն մասնակցած էին իրր Պարսից վարձկաններ, եւ 636-ին Արաբացոց Պարսից վրա տարած առաջին մեծ յաղթութեան զոհւած էին նաեւ Մուշեղ Մամիկոնեան եւ Գրիգոր Սիւնի նախարարները:

Մեր մօտ ցարդ կը պակսէին յաւելածական տւեալներ ու նոր փաստեր 640-ի արշաւանքէն առաջ Հայ եւ Արաբ յարաբերութեանց մասին: Ճիշտ այդ պակասն է որ կը լեցւի ստորեւ յառաջ բերւած տւեալներով:

Արաբ պատմիչ էլ Վագըտի իր «Պատմութիւն Միջաղետքի Արաբներէն գրաւման» գործին մէջ կը նկարագրէ Զիլազ եւ Ռիզա բերգերուն գրաւումն ալ, տալով հետաքրքրական եւ պատմական մանրամասնութիւններ:

« Եւ ան (Եռւքինա) ^{*)} առաւ իր հետեւորդներէն հարիւր հոգի, լաւագոյն եւ քաջազոյններէն, իւրաքանչիւրը առաջնորդեալ ձիով մը, սակայն անոնք ոչ զէնք եւ ոչ ալ ուղտ առին, եւ գիշերով յառաջացն, կյատը Պալիլ թողելով, եւ գիշերւան մնացեալ մասն ալ ճանապարհեցին, եւ արեւածագէն երկու ժամ առաջ հասան Խանուքա, ուր գտան հազար ՀԱՅԵՐ, զէնքերով եւ սարքաւածքով, թեթեւազէն զօրքերու հետ»:

« Եւ երբ անոնք (Հայերը) անոնց (Եռւքինայի մարդոց) մօտեցան եւ իմացան ձիերու սահմանուն ծամւիլը, կեցան եւ մտիկ ըրին, եւ լսեցին, որ յունարէն կը խօսէին: Որով մօտեցան անոնց (Եռւքինայի մարդոց) եւ հարցուցին ովլ լուլալնին, եւ անոնք ըսին. « Ասիկա մեծ պատրիկն է, Հալէպի տէրը, Եռւքինա անունով», եւ ան կը փախչի Արաքներէն ու այս բերդը կը դիմէ», — ըսել ուղելով՝ Ռիպայի բերդ:

« Եւ երբ անոնք (Հայերը) իմացան ասիկա, հրձւեցան, նկատի առնելով, որ ասիկա լաւ լուր մըն էր, եւ գացին Եռւքինայի մօտ, բարեւեցին զայն, եւ խրկեցին իրենց գլխաւորներէն մին, կողմնակից մը Արշակաթի, որ կառավարիչն էր երկու բերդերուն, իրեն լուր տալու Եռւքինայի պատմութիւնը, եւ անոր Արաքներէն վախչիլը, եւ թէ անոր բերդ մտնելու թոյլաւութիւն խնդրելը»:

Այսպէս, ուրեմն, էլ Վագրտի վկայութեամբ, Խանուքայի (Միջազգետք) մէջ հազարնոց Հայ բանակ մը կար, հաւանաբար կ'արձկան, որուն վստահւած էր այդ երկրամասին հսկողութիւնը եւ, անշուշտ, ամրութեանց պաշտպանութիւնը:

Յիշւած Զիւպա եւ Ռիպա բերդերը, որոնց շրջանին մէջ քիչ հեռու էր Խանուքայ, կարելի է գտնել այժմու աշխարհացոյցներուն վըրա, Հալէպէն 150 անդլիական մզոն մը հարաւ - արեւելք կամ թէ՝ Ուրֆայէն Եփրատին հետեւելով, մօտաւորապէս երկու հարիւր մզոն հարաւ, Զէլէպէ եւ Ռիպա վայրերն են: Զէլէպէ՝ Եփրատի արեւմըտեան, իսկ Ռիպա արեւելեան եզերքին կըդանւէին, իրարու հետ հաղորդակցելով ներքնուղիով մը, որ Եփրատի տակէն կանցնէր:

Էլ Վագրտի վկայութեանց այս կարեւոր շարքը սակայն այս վի-

*) Եռւքինա Հալէպի քրիստոնեայ տէրն էր, որ այդ բաղաքին բնակիչներուն վասութեան պատմառու մահմետականութիւնը ընդունեց եւ քրիստոնէից ոլորդիմ եւ խորամանի քշնամին եղաւ: Վերը պատմածը քրիստոնէից դէմ իր մէկ խաղին մասին է որ յաջողեցաւ ու մահմետականներուն ձեռք տւաւ Զէլէպէ եւ Ռիպա բերդերը:

բինով չի լմնար : Ան կը պատմէ , թէ կյատի (մահմետական Արաբներու հրամանատարին) «լրաեսներ եկան եւ իրեն տեղեկացուցին , թէ Շարիատ , թագաւոր Ռաս էլ Արնի , եւ Թուղար , տէր Գաֆր (Զիսնի Քէֆէ)ի , եւ մնացեալ գլխաւորները հաւաքած էին հարիւր հազարնոց բանակ մը , Յոյներու , Հայերու եւ Արաբներու , սակայն Արաբները անոնցմէ բաժնւած էին իրենց ընտանեօք եւ զաւակներով , եւ թէ անոնք Յոյներէն օրւան մը ճամբայ հեռացած էին , եւ կուգային դէպի մուսլումանները» : Հոս յիշւած Արաբները հեթանոսներ էին :

Հետեւելով էլ Վարդստին , կը կարդանք . «Շարիյատ հաւաքեց իր մեծաւորները եւ անոնց լսաւ . « Դուք պէտք է զիտնաք , որ ես խմացած եմ , թէ անցեալ ժամանակներուն թագաւորները անձամբ կը պայքարէին : Որով , ես կը ցանկամ , վաղը բանակով դուրս դաւ ընդդէմ այս ժողովուրդին (մահմետականներուն) , եւ կուղեմ , որ դուք ընդդիմանաք ինծի , եւ քաշէք ձեր սուրերը , եւ այնպէս ցոյց տաք , որ իբր թէ զիս սպաննել կուղէք , եւ այն առեն ես ձեզի պիտի ըսեմ՝ «Յանձնեցէք այս ժողովուրդին , որպէս զի տեսնեմ ձեր ենթարկիլը անոնց լուծին» , եւ դուք այնպէս ցոյց պիտի տաք , իբր թէ ինծի կը հակառակիք , եւ ձեր սուրերը մէկդի չէք թողուր , այլ երկրորդ անշամ իմ վրաս կիյնաք , որուն վրա ես անոնց մօտ պիտի փախչիմ , եւ անոնց գլխաւորին առջեւ պիտի կանգնիմ , եւ անոնց պիտի ըսեմ , թէ դուք ինծի դէմ ապստամքեցաք եւ թէ ես կը ցանկայի իրենց յանձնըւիլ , սակայն դուք ինծի դէմ ըմբռոստացաք , եւ մտադիր էք զիս սպաննել , եւ արդ՝ ես ձեզի եկայ : Այն առեն , երբ միւսլիւմաններուն ուշադրութիւնը ինձմէ հեռանայ , ես պիտի իյնամ իրենց գլխաւորին վրա եւ պիտի սպաննեմ զինքը , եւ դարձեալ ետ ձեր մօտ պիտի փախչիմ» :

« Եւ Վարդապէք Հայը ըսաւ անոր . Ի՞նչպէս կընանք թոյլ տալ , որ կեանքդ վտանդես : Եթէ դուն ասիկա կատարես , մենք չենք կըրնար Արաբներուն վստահիլ , եւ կը վախնանք որ թագաւորը մեզի պիտի զայրանայ եւ ըսէ՝ «Ի՞նչպէս կըլլայ որ դուք թոյլ տուիք իրեն այս կերպով իր կեանքը վտանդել» :

« Ասոր վրա Եռուքինա ըսաւ . «Ո՞վ թագաւոր , այս Սէյխոը (Հայ Վարդապէք իշխանը) ճշմարիտ է իր ըսածին մէջ : Ի՞նչպէս կընանք թոյլ տալ , որ դուն այս ժողովուրդին երթաս : Սակայն , ես աւելի դիւրին կերպ մը կը խորհիմ» :

« Շարիյատ եւ Ռուպիլ Հայը հարցուցին . «Ի՞նչ է առաջարկած ուղմահնարք» :

« Ան (Եռուքինա հաւատակիոի մատնիչը) ըսաւ . «Թո՞ղ մենք ա-

մենքս միասին երթանք անոնց ընդդէմ, եւ մեր ծայրագոյն ուժը ցոյց տանք կուելով, եւ երբ Արաքները մեղի մօտենան (Եւ դուք պէտք է դիտնաք որ խումբ մը Յոյներ կան անոնց հետ իրենց զօրքերուն մէջ, որոնք ընդունած են անոնց կրօնքը, ինչպէս որ ես), եւ երբ անոնք մեղի մօտենան, եւ մեր վրա դասնան, մենք անոնց կը խրկենք պատգամաւոր մը խաղաղութիւն առաջարկող, եւ ան անոնց պիտի ըսէ. «Մենիք ձեր գլխաւորներէն տար հոգի կարգենիք, որպէսզի որոշենիք քէ ի՞նչ պիտի ըլլայ մեր մէջի կարգադրութիւնը, յուսպավ որ մենիք խաղաղութիւն կիմքնենք»: Եւ երբ անոնք մեր զօրութեան մէջ մանեն, մենք զանոնք պիտի բանենք, եւ իրենց բարեկամներուն ներկայութեան, մեր սուրերը քաշելով՝ պիտի ըսենք. «Կա՛մ դուք պէտք է լքէք պաշարումը եւ կամ թէ մենք կը կարենք անոնց գլուխը»: Եւ երբ ժողովուրդը տեսնէ, որ մենք վճռած ենք, պիտի ցանկան իրենց գլխաւորները իրենց վերապարձւած տեսնել, այն ատեն, մենք պիտի համաձայնինք իրենց հետ զանոնք աղատ արձակել, ևթի մեղմէ հեռանալ խոստանան, որովհետեւ, Արաքները երբ բան մը խոստանան, կը կատարեն խոստումնին: Եւ մենք անոնց պիտի ըսենք. «Դուք առնիք Ռաս էլ Ամինը, եւ երկու բերդերը եւ մեծ քաղաքները, եւ մենիք այժմ կը խորիինիք, որ լաւագոյնն է ձեզի հետ տարւան մը հաշտութիւն կիմքնել, որմէ վերջ մենիք կամ ձեր կրօնքը պիտի ընդունինիք եւ կամ քէ պիտի հեռանանիք Յունաց երկիրը»:

« Ռուպիլ Հայը այն ատեն ըստաւ. «Ի՞նչ պիտի ըսենք երբ անոնք մեղի զրկեն անարժէք մարդիկ, կամ թէ նոյն իսկ եթէ իրենց գլխաւորները ըլլան, եւ մենք զանոնք բոնենք քու ըստածիլ պէս, եւ անոնց սպասնանք մահով, ենթաղրենք որ անոնք մեղի չլսեցին, այն ատեն մենք ի՞նչ պիտի ըսենք»:

« Ասոր վրա Եռվիտն ինքզինքը շատ բարկացած ցոյց տւաւ, եւ Մէսիայով երգւնցաւ. «Այս ժողովուրդին սարսափը ձեր սրտերը յեցուցած է, եւ դուք բնաւ չպիտի բարգաւածիք, կերպնում ձեղի թէ իմ բերդիս մէջ քաջութեամբ կուեցայ իրենց դէմ, եւ եթէ չըլլար Տամիս Ապու ԼՇուլ կուչած գերիներուս մէկուն մատնութիւնը, անոնք երբեք ինձի չէին կրնար համնիլ կամ ինձ յաղթել, եւ ձեր այս երկիրը ամբացած է, եւ հոն մուտք չկայ բացի երկու տեղէ, եւ ձեր կրկիրը ամբացած է: Ուրեմն հետեւեցէք խորհուրդիս եւ կուեցէք պարիսպը ամբացած է: Ուրեմն համեւեցէք Մէսիային իր գործին համար կը ուղարկի, եւ ձեր կողմէն պատղամաւոր մը զրկեցէք, եւ ես անոր հետ մելով, եւ ձեր կողմէն պատղամաւոր մը զրկելի անձերուն անուններով»:

« Ասոր վրա Վարդապէք Հայը ինդաց, եւ ըստաւ. «Յանուն իմ կրօն-

քիս, Արաբները մտիկ չպիտի ընեն ասոր, առանց մեղմէ պատանդառնելու»:

«Եռվինան զայրացկոտ պատասխանեց. «Ինչպէ՞ս ձեր գաղափարները իրարու հակընդդէմ են եւ որքա՞ն թոյլ ձեր սրտերը: Եթէ մուռլիմանները պատանդ ուղեն, մենք պիտի զատենք քաղաքիս ամենաթշառ բնակիչներէն, եւ անոնց պատոյ հաղուստներ հագւեցնենք եւ զարդարենք դլիսաւորներու զարդերով, եւ զանոնք անոնց պիտի դրկենք»:

«Եկրիյատ բացագանչեց. «Հաղորդութեամբ կերդնում, որ Եռվինայի ըսածին պէս յար եւ նման պիտի կատարենք»:

«Ասոր վրա ան հրամայեց իր հետեւորդներուն եւ դլիսաւորներուն պատերազմի պատրաստեիլ, եւ անոնք հնազանդեցան անոր եւ զինւեցան»:

«Եւ յաջորդ օրը ամենքն ալ յառաջացան, եւ երբ Ապտ Ալլահ (իպն ինան) զանոնք տեսաւ ճակատելու պատրաստ, իր հետեւորդներուն հրամայեց ձիաւորւիլ, եւ անոնք յառաջացան դէպի իրենց շինած խրամատներուն եւ դիմադրաւեցին իրենց թշնամին, կանչելով՝ «Ո՛վ Աստւած, օգնե՛ մեզի ընդդէմ այս ժողովուրդին, որպէս օգնեցիր մեզի Ահզայի հակատամարտին օրը, երբ մենի Մարգարեին կուշտին»:

«Այն ատեն իպն ինան անցաւ իրենց շարքերէն եւ հրամայեց դումարտակներուն եւ ըսաւ անոնց. «Ես կերպամ այս ժողովուրդին գլխաւորին եւ իրենց խաչին, հետեւեցէք ինձի, ո՞վ մուսլումաններ, եւ երեւ Աստւած մեզի տայ յաղթութիւնը, եւ մենի իրենց խաչը վար առնենի, անոնի այլեւս մեր առջեւ չպիտի կանգնին»:

«Եւ անոնք պատասխանեցին. «Ո՛վ Ամիր, մենի կերդնունի Աստուծմով, որ կը քափանցէ ամէն սրտերու, դուն մեզի կը հրաւիրես կատարելու ինչ որ մենի ամենայն հանոյքով կը ցանկանի կատարել, ուրիշն յարձակէ անոնց վրա, որպէսզի մենի օգնենի ֆեզի»:

«Եւ Ապտ Ալլահ յառաջացաւ կարկիշայի դէմ, եւ յարձակման ատեն մուսլումաններու գրօշակիրը Սօհալի իպն Ատի ծանրօրէն վիրաւորւեցաւ, սակայն անոնք լաւ գործածեցին իրենց սուրերը Աստուծոյ թշնամիներուն դէմ»:

«Եւ Ապտ Ալլահ էր Ռահման իպն Մալիք իւ Աշքար հանդիպեցաւ վարդապէք Հայուն եւ երբ ան տեսաւ անոր զրահը, գիտցաւ թէ անոնց դլիսաւորներէն մին է, անոր վրա ինկաւ եւ այնքան նեղը դրաւ, որ նիզակով մը ծակեց անոր կուրծքը, ու նիզակին դլուխը անոր ու սերուն միջեւ դուրս եկաւ»:

«Եւ ինան իպն Մուսարրան (Մուսան) հանդիպեցաւ Շարիյատի, որ գրեթէ բանակը փախուստի մատնած էր, եւ անոր վրա յարձակեցաւ, առանց զիտնալով, թէ ան թագաւորն էր, այլ գլխաւորի մը տեղը դնելով, անոր վրա ինկաւ, գոչելով՝ «Ես Նահամն իպն Մուսարրանն եմ, պատերազմի առիւծ»:

«Եւ երբ Շարիյատ լսեց անոր անունը, եւ ճանչցաւ զայն իրը գըլխաւորը, որ Երուսաղէմին տիրած էր, զարձաւ եւ փախաւ։ Սակայն Նահամն հետապնդեց զայն, աղաղակելով՝ «Ո՞ւր պիտի կրնաս փախչի ինձմէ, ո՞վ թշնամիդ՝ Աստուծոյ»։

«Եւ անոր հասնելով՝ նետեց՝ իր նիղակը անոր մարմնոյն մէջէն անցնելով, զէնքը միւս կողմէն դուրս ելաւ, եւ ան (Շարիյատ) դիտապաստ իր արեան մէջ ինկաւ»։

«Եւ երբ քրիստոնէից բանակը տեսաւ որ իրենց թագաւորը սպաննեւած է, փախաւ եւ իր քաղաքին մէջ ապաստանեցաւ»։

Էլ Վագրստի կը շարունակէ պատմել՝ զէպքերուն թւական զնելով Հինգէթի 18 տարին, որ սկսաւ Յունաւը 12, 633-ին։ Հեղինակը նոյն իսկ կարկիշայի անկման, որ վերի պատերազմին յաջորդեց անմիջապէս, նոյն տարւան Ռամատան ամսւան 1-ը կը նշանակէ, որ կընէ 6 Հոկտ. 639։ Ուրեմն պատերազմը կատարւած է 639 Սեպտեմբերին։

Էլ Վագրստի վկայութեանց կարեւորագոյն մասը նախ հաստատելն է, որ Հայերը շատ ու շատ վաղուց հաստատւած էին Միջագետքի, Սիւրիոյ եւ Ասորիքի մէջ, նոյն իսկ այնպիսի վայրերու մէջ, ուր դարերով հայու հետք իսկ չէ մնացած։ Հայերը եղած են ծանօթ երկրին, ու նաեւ զինուորական ուժ մը, որ նկատի առնել ստիպւած էին նորածադադ արաք մահմէտական աշխարհականները։

Էլ Վագրստի վերջին վկայութիւնը մեղի կը ներկայացնէ նոյն իսկ երկու հայ իշխաններ աղաւաղեալ անուններով՝ Վարդապէք եւ Ռուպիլ։ Ասոնք հաւանաբար գլխաւոր հրամանատարներն էին, որ բիւզանդական իշխանութեանց տակ կուող հայ զօրամասերու կը հրաժարէին այս կողմերը։ Էլ Վագրստի վկայութիւնը ցոյց կուտայ, որ անոնք ոչ միամիտ, ոչ ալ վատողի հրամանատարներ էին, ինչպէս իրենց աւելի բարձրաստիճան յոյնմէծաւորները։

Ո՞վ էին Վարդապէք եւ Ռուպիլ։ Ասոնցմէ վերջինը գուցէ ըլլայ աղաւաղում մը Ռուբէնի, իսկ Վարդապէքը նմանաձայն է Վարդ Պատրիկի, Վարդանիկի, նաեւ Վարդապետի։

Էլ Վագրստի վկայութիւնը կարեւոր նեցուկ մըն է մեր պատմութեան համար։